

## Ա Ը

## ԱՐԱՐԱՏ ԵՒ ՍԻՆԱՅԻ

Երկար ժամանակէ ի վեր, աստուածային երևոյթ, կը ժպտիս Հայաստանի հովուապետին առաւօտեան ամպերուն մէջէն. բայց այսօր բնութեան հրաշալիք մը չես, այլ երկնըի. ճառագայթներուդ հետ աստուածութեան ցուլը կ'իջնէ. Արարատ՝ Ախնայի մ'ես: Մարգարէներու խումբ մը կը շրջապատէ զիս, որոտումներուդ մէջ Յաւիտենականին պատգամները կը սպառնան: Լոյսի աշխարհէն անջատուած՝ Հայաստանը զիշեր պին ծովու վրայ թափառող նաւ մը չէ. հորիզոնը կարմրած է արշալոյսով մը՝ որ մարտիրոսներու արինն է, ոսկեղէն հեղեղներով՝ որ թափն է ազգային մտածման: Դուն, Արարատ, թատերաբեմ մ'ես՝ ուր մոգական խօսք մը ամրողջ հին զարերը կ'անցընէ աչքէս առջեն. այս երկիրը որ առանց պատմութեան՝ բնակչէ զուրկ ամոյութեան մը տըխութիւն ունի, այդ տեսարանին մէջ կը սրբազնուի իր պատանեկութեան յիշատակներով: Հայեր, որ հեթանոսական երգերուն մէջ միայն ձեր փառքի տենչը և սրտի վայելը կը փնտոէր, ահաւասիկ մտաւոր աշխարհ մը որ ձեր աննիւթական հայրենիքը պիտի ըլլայ և ձեզ դիւցանութեան վսեմ տենչերը պիտի չնչէ: Բնութեան առեղծուածին համար ի զուր ճգնեցան ամենէն յանդուզն մտցերը, ան հոս զէպ ի լոյս կ'ելլէ՝ քառոչն կեանըի եկող տիեզերաց հետ: Հոս մարդկային սիրառ՝ զարերէ ի վեր իր երջանկութեան համար տանջուող՝ անմեղութեան մէջ պիտի գտնէ իր զրախտն և երազած երջանկութիւնը:

Հոս արդարութեան վրէժինդիր ձայնը, չարերու ոչնչացումը և զոհերու յաղթանակը տենչացող՝ պիտի զառնայ աւերիչ զայրոյթ մը՝ ջրհեղեղի մը ահոելի ձեկերուն տակ, պիտի պատոէ երկնըրը և անդունդները, և նոր մարդկութեան մը իւանձարութը պիտի տարուբերէ ալիքներու վրայ: Ո՛վ Արարատ, այս աստուածաշունչ զրբին մէջ զոր այսօր յաղթանակաւ կուրծքիս վրայ կը կրեմ՝ բեզ ցուցնելու համար, մարդկային սիրառ պիտի գտնայ՝ իրական և մշտնջենաւոր ձեփ ներքենչն որ մինչեւ հիմայ միայն բազանքդ եղաւ: Բայց ինչպէս այն ճանապարհը՝ որ կը տանի Յաւիտենականին գահը՝ ծածկուած է երկնայիններու շուշանազգեստ շարքերով, մինչեւ այն պատգամատեղին բարձրանալու համար, ուսկից այս օրէնցները կ'իջնան, կանգնած են հայրապետներու զոյգ շարքեր, անոնց մէջ կրկին աշխարհ համառուտուած կը տեսնեմ, հեթանոսականը և բրիտանէականը. իրենց մէջ կը խօսի իրենց ազգի ձայնը՝ միացած գերբնական ներշնչումներու. գեղարուեստը այս հայրապետներու ժառանգութիւնն է, նշմարտութիւնը իրենց պար-

գեր, գեղեցիկը կը դիւթէ անո՞ց մէջ և լոյսը զիշերուան վախը կը փարատէ. անոնց հետ, ո՛վ Արարատ, քեզի ընծայ պիտի բերեմ Հելէն միտքը՝ քրիստոնէական սիրոյն հետ։ Դուն պիտի աւելցնես անոնց վրայ հայկական հոգիին գանձերը, և քու շուքիդ ներքե պիտի բարձրանայ տաճար մը որուն քարերը դուն ընծայեցիր, որուն ձեւերը աթենական տաճարի մը փափկութիւնն ունին, և որուն վերե պիտի փայլի խաչը քու բոլոր արշալոյսներուդ և բոլոր քու տօներուդ շողին տակ. զքեզ այսօր Սինայի մը կը տեսնեմ, բայց աւաղ Մովսէսի մը նման՝ պիտի չվայլեմ Աւետիաց երկիրը՝ ուր կը տանիմ ժողովուրդս. քու կատարիդ վերե տեսնեմ ապագայ հայրենեաց երջանիկ վկաները, աչքերս թող փակուին բացուող դարագլխի մ'առջե. շիրիմս գտնեմ այդ շուքերուդ մէջ. կայծակներու տեղ այսուհետե հայրենիքի երկնքին մէջէն միայն մարգարէներու և առաքեալներու ուրուականները պիտի շրջեցնես։